


3

891.99
5-60



Արքայի կողմէ

2824-54

ամսագիր 11

34542-1
36-54

19 NOV 2011



ՅԱՒՐՏ ԿԻԹԱԱ

ՊՊԱԿ Ա.



Յակար. ԶՈՐԻՎ Ն. ՊԵՐՊԵՐՄԱՆ
Կ. ՊՈԼԻՍ. 1909

110804 2013

ՊՐԵՄ

651-32

6-6D

ԵՍԱ

48

ԱԼԳԻՐ ՀՎԱՅՐ

ՀՎԱՅՐ



ՀՎ
ՀՎ
ՀՎ

ՑՈՒԲՏ ԿԻՌԱԱ

ԹՁԱԿ Ա-



Տպագր. ՀԱՅՐԱ Ն. ՊԵՐՊԵՐԵԽԱՆ
Կ. ՊՈԼԻԿԻ, 1909



ՅԱՀԱԳՈՐԾՎ

ԱՆՄՈՋԱՆԱԼԻ

ՍԻՍՈՒԱՆԱՑ ՎԵՐՔԵՐՈՒԽ

..... Ա Գ Ր Ի Լ

Կուկիճէ եղար սղբ լաց ու կոծի
Երկութիբն վիժող հայուն ձուածին
Թողլով քրրոռուն խնկում մը սղբ
Հանջ - խառնարանի տակ Մայր Երկրին .
ԵՍՉԵ.



ՆԱԽԵԹԳԱՆԱ

ԳԱՄԲԱՐԱՆԱ

Խանձարուր մը թաց , բաժ մը սարսըռուն
Անոնց՝ որք ըմպին ու . նեկտար մահու ,
Ու տողանցում դէպ' աշխարհ մ'անանուն ,
Զորս գծեն որսեր բախտի մ'այցելու :

Յենակէտ մը ու , խորան մը մըթան
Ծըրարել բոլոր թըռիչքներ կեանքի ,
Ու կարդալ անվերջ նինջ մը մշտնջեան ,
Լքած անվերադարձ հնոցը պատրանքի :

Մատուռ պաշտումի , ապաստան մը զով
Անոնց՝ որք հեծեն ճակ'տագրով թախծուն ,
Օրրան մը ոմքանց ալ հեշտ , անխըռով :
Առլցուն յոյսովն աւօտի մ'փայլուն :

Խօլ բողոք սակայն , բողոք մը հայի
Թաղել հոն անժամ . . . Գաղտնի իներ բերի . . .

ԵԱՅԱ



ՅՈՒԹԾ ԿԻԹԱՐ

••••••••••••

ԱՊՐԻԼԻ ՅՈՒԹԱՏԵՏՐԻՍ

Երազներու հուր թռիչքներ կը մարին
Պատրանքներու մէջ խաբուսիկ։
Յոյսերու հորիզոնը լուսատարը
Կը գգուէ իւր մրափն երազուն
Հոգեվարքի քթթումներուն մէջ աղօտ։
Ալ հովերը, ուխտաւորը մայր երկրին։
Զովացումի մեղմ համբոյրներուն վերջին նուագը ուաքած
Կը համերգեն հեծեծանքներ աղիողորմ։

Ու վշտահարի ցուրտ սգովը ցաւագար
Սեւ օրերու ողբերգը կը վեպի։
Եթերի լայն հորիզոններէն դարվար
Հայ օճախի վրայ նոեմ։
Ուր սղբ ու կոծի ահերը լոկ կը գերասանեն
Չուլելով սեւ քնարներ անցեալի, [ռայլէ,
Ուր յուզմունքներու ու ցաւերու ելեւէջող հրդեհումը կը շա-
կեանքէն զզուած հոգիներու խոլ բողոքն պրիսմակող։

Կենաց ցողը չձիւներ ճակատներուն վրայ այդ մողական
Ուր երբեմն խանդ-հմայքի չիկնոտ ժպիտը կ'արտափայլէր
Հրկիզումի վառ բոցովը պերճախօս։
Այլ խոր ցաւերու զգլխանքէն արտահաւած
Արցունքը ուրուականն անցեալի կը պարէ
Այտերու գալուկ հիւսկէնի վրայ
Կեանքի յետին առկայծումի հեւքով։

Խոռվը մը կայ կղզիացած
Այդ շիթերու մէջ բոցաւլաք,
Խըռովք անսովոր,
Ուր գարաւոր գանգատի բուրվարումը կայ ցնցող,
Ուր անհուն հեծկլտուք մ'է խօսուն,
Առ երկինքն ատրոպէ, առ ճակատագիրն սև։
Աւազ, անոնք բախտը կ'ողբան թառամ,
Բախտն անողոք ու գաֆան,
Հայորդի մը՝ յոյս-բողբոջն դարերու,
Որու արեւն զամբար մըն էր
Լոկ հայ անուան շողացող,
Ու խնկաման իւր սիրտ.
Հայ ցաւերով մխացող,
Կուելէն արդար գատն վրէժի,
Կեանքի աշունը շուտ խամրած էր
Անոր ճակատին դրասանզը պերճափայլ գնդակներու ցուրտ
Ճեռքերուն տակ,
Ու փոխան ընդվզումի կայծակին,
Մահուան մշուշը կը հեւար խորշումներու մութ ծալքերուն
մէջէն,
Թարգմանն եղերական սեւ օրին։
Դէհ, գնդակներ՝ գուսաններ գըթաղ,
Ոգեցք Զեր արհաւիրքը ու սոսկումը սրտաքանդ,

Սառեցնելով խանդաւիւնի քնարները հնչուն ,
Դէհ , կախաղաններ , պարկաններ անողորմ
Բարձրացուցէք զլուխները ձեր սէգ .
Հայրեննիքի բարձաւանդակներու վրայ ալեւոր
Ու մանեցէք կեանքի թելերը ազատութեան վեհութիւնը բա-
րախուն ;

Բայց ձեր սադրանքի դաւերը պատիր
Լոյսերիզները մոխրել բնաւ չեն կարող ,
Այլ միշտ լուսարփի պիտի շողան կլիովեան էջերու վրայ ,
Միշտ թարմ ու ձայնատու պիտի հնչեն
Դարերու երկարածիւ եղերերգը հիւսելէն
Կարձագանգելէն ամէն սրտելէն :

Օ՞ն , եղբայրնե՛ր , լացի հորիզոնը յղի է միշտ ցաւերով ,
Պատանքենք ալ սեւ լիշտատակներն աղեկտուր ,
Ու միակամ անեղծ դրուատիքը երիզենք
Դեկալիոնին կենաց ծովին անբաւ .
Օ՞ն , գերեզմաննենք մոխրեները ծխացած ,
Թէեւ բախտի ժպիտը վաղ տժգունած է
Անոր աստղէն լուսագեղ ,
Բայց ցոլումները դեռ դարեր պիտի փարոսեն
Հայ սիրտերու մէջ սեւագիր ,
Միշտ հոն հրահրելով «Ազատ Կոչունք»ի
Բողբոջները յուսապարար :



ՍԻՐՈՅ ԽՈՐԾԱԿ

Զրամոյն Վարդին

Օրրումները հովերուն հեշտ , կենսաձիր հինգ գարուններուն
Հազիւ սահած այտերէդ վար , փթթումներով սիրահրաւէր
Փչրեցաւ ա՛հ , սէր օղակը մեր փափկասուն , սիրահնչուն ,
Ջոր անձկագին յօրինած էինք մէջ սիրտ-բոյնին մեր սիրերեր :

Երկինքն անգութ կտրեց անխնայ կեանք-պարտէգէն իւր
սիրալի ,
Թելերը գիրգ դայլայլանքի սոխակին այն ուրախալի ,
Թաղելով և մեր երազներն արշալոյսի մը ապառնի ,
Տակ ցրտահար համբոյըներուն իւր մահագոյժ սեւաթորմի :

Ճակատագրի սեւ մըռայլը դառնակսկիծ , քըստմնափուշ
Տակաւ անխօս առկայծեց լոյն ատրուշանին այն գարնայնի ,
Յաչաղելով հող-պատանք միսկ թաղել մարմինն իւրեան
քնքուշ

Ու ծրարել յաւերժապէս իր գաղտնիքը ցաւին կեանքի :

Լոյծ կապոյտը միայն եղաւ փափուկ բարձը Մորփէսոի ,
Բուրել յաւէտ կեղերջն անզրաւ ինկումները իւր անսահման
Եւ ցօղուիլ սարսուռներով գեհենին այն խորհրդալի
Փոխան ամէն սրտակըտուր խանձ-արցունքին մօրենական :

Հոն վիպել յար սեւ էջերը իւր սոբերուն կեղերջական,
Եւ ցողանալ պաղպաջներով լուսնին աննինջ շիրխմտուզարկ՝
Որո՞ք թափին ընդգրկելու խունկ վերելքներն իւր անխաւ-
ֆան,
Ցոլումներով պաճուճազարդ երիզներուն իւր շիկորակ:


Հոն կնքել սեւ հոգեվարքի... հուսկ ժըպիտը... ա՞հ, պատ-
րալի
Փայփայումով առկայիծումի բեկրեկ ցոլքին զարմանահիւս,
Միշտ ձայնելով արձագանելով խաղերուն հեշտ ծովահարսի
Ու ջրելով վարդ-կոկոնը կեանքին չուշան, վաղաժամ, կիւս:

Բանաստեղծի ցաւ-գեհետնին յանկերգն հեւքոտ—«Յութ
մանքառամ»,
Մարմացումն եղաւ ակռայ մը կիւսահմայ, պատրողական
Ուր ծըրարած կարծես խոռվքները բոլոր իւր անթարշամ
Յիշատակի կըտակ մ'անմեռ Սէր-պրիսմակ մ'ամբիծ, կուսան:

Հանգստացի՛ր, բարունակ գու՝ արմատախիլ ո՞հ, մայր բու-
նէն՝
Որսգ ծաղիկ մահ-ճիւաղին, ժանտ մանգաղին այն վատա-
թաց շիրմիդ մէջ,—խաժը դաժան, ողբ մատուռը կեանքիդ
անզէն՝
Մենացումով փայփայանքին, արեւ-լոյսին սիրաքնքուշ:

Խնկէ յաւէժ անդորրութիւնը քու մենաւոր, զով, սիրախանձ
Մեհեանիդ մէջ, սեւ անդունդիդ քառսին մէջ այդ վայրահակ,
Երիզելով առեղծուածն քու յուշքերուն անվերազարձ,
Ու գծագրելով մոխիր-մատեանը կեանքիդ գոս ա՞հ, տիրե-
րանգ:

Հանգիստ ամէն ոսկուներուգ երերոս գու հեծեծագին՝
Թէեւշերկինքնիսաւարեց ա՞հ, արշալոյսը քու չքնաղագեղ
Թէեւ անգութ ճիրան մահու փետրտեց հուր վարդն չքու
կեանքին
Թէեւ հովեր դառնակսկիծ խամրեցին քու ծաղիկ գեղգեղ
Քնար մը յար պիտ՝ թրժուացնէ թեւելերն հոգւոյդ անրջանքին....





Ս Ե Խ Ք Ը Ն Ա Ր

Ա.Ա.

Ճգենական նատիր մէիր կիւսահմայ,
Պերճանքներու խօլ թափօրով անբաղայ,
Ուր թովանքի ալեւոյթ մը կ'այդանար
Մագնիսելով աղերախքը լանջքաց վառ:

Շարիներու կայծակումը ծիածանւող,
Հիւսիսայգ մը սնուցանէր յուսաշող,
Ուր տերեւէր յոյո-շաքլում մը սրտաթինդ,
Ջրվէժելով երկնավտակ կեանք, սէր, խանդ, խինդ:

Ճիւն արցունք՝ Մելպոմենէ բախտին նուաղ
Կ'արեւէ արդ հիւծող սրտի հեւք մ'աւաղ,
Ու մոխիրի թխպոտ բալը կը ճգնէ
Բուրփառելով բիւր թախիծներ սառոյցէ:

Ճոճեաց վէրքի կոյր հեզնումը կը խնծղայ
Բուրպաստանիդ մարած զարդին գոզն անզգայ,
Ի'աւերակներ՝ դերասաններ կեղծիքի
Ցիշատակի սուզը բուրեն սարսելի:

Ճճիւնի թո՛ղ ցուրտ կանթեղները զառանցեն
Վերջալոյսիդ սեւ հսկումը կարգալէն,
Բայց քու Առողբ հայն օրբէ յար բուրվառուն
Դղրդելով երկինքը կոյր և'ան'գորոցն:



Գ Ա Մ Բ Ա Ն Է Ն Զ Ա Յ Ն Ե Ր

Ա.ա.ա.ացիի

Բիւր երազներ կ'երիւրէին
Սըլաքները հուր իմ ճակտին,
Ու վարդ-հրդեհ լավացէր դեռ
Սիրա-խորանը կըրակահեր:

Կեանք-իգայի պըտուկը յղի
Յոյսի աստղեր յար հեղեղէր:
Ի'առանցք բաղդի «Ազա Բնարի»
Ներդաշնակէր թրթռուն թելեր:

Վերացումը կը բարիսէր դեռ
Լանջքի անդրին իմ բոցաւլաք,
Ու խօլ տեհնչէր մ'հ, կը բուրէր
Բոցեղ գանկի եթերն յոտակ:

Մոխիրներ վաղ անձրեւեցին.
Ցողեր ցնցող, մահասարսուս
Ու սուգ մանյոյզ հեզնեց ցըտին
Թըրթիւն կեանքին յուսաթոիչ, հուր:

Մըսայլ ամպեր քողարկեցին
Արեւն այդ վառ, նոր ծագ գարնան՝
Զոր բողբոջէր ժըպիտ կեանքին
Փթթումներով մեղկ, աննման,



Հոգեվարքը ճակտագրին սեւ
Թոթզեց ամէն ցոլքեր յոյսին,
Ու պատրանքի թուխը լոկ հեւ
Սասած քընար շոյեց տիրին:

Արգեօք երազ մը անվրդով՝
Աղօս ցոլսւմ ա՛հ, յոյսերու՝
Որ կը ցնդի փուլակտումով
Լոյս-թորթէին վառ, կենսատու:

Ասմւազ սայթաք, փոփոխելի՝
Եսատ անդարը համաստեղեաց՝
Որ կ'ակուէ ճակատն երկնի
Մազելով արն ամպեր սեւ, թաց:

Վա՞րդ մը քնքուշ յայժ հոգեթով,
Խունկ-եղեմին քուրմն անբողոք,
Որ կքի անժամ պաղ համբոյրով
Բախտ-առանցքին ա՛հ, անողոք:

Ո՛հ, հոգիդ իմ, հոկէ անխռով
Սուդ-մոխիրը քու գաղտնիքի
Զի հայն է միշտ յուղարկաւոր
Անէացում ուղար այրի . . .

Գ Ի Շ Ե Ր Ա Տ Ե Ն

Քող մ'երերայ կոհակներով բարձրահոծ
Լացող կեանքի սեւ քայլերուն հետ հեւքոտ,
Ու փոխան բիւր վառ չոզերուն ա՛հ հընոց,
Խորհուրդ-աշխարհ մը մըթազգած և աղօտ:

Լըուութիւնը խօսի յաւէժ ոզբական
Յօրինելով իմ Մահերզը ա՛հ ցաւի
Ու վէտվէտներ՝ հառաչանքիս նախարան,
Լոկ կը խըզեն հիւսկէնը հեւ այդ խաւի:

Կը կոծկոծի ընդհատ վայիւն բուերուն
—Եւտերպէ ա՛հ, յուզմունքներու դառնալի—
Երիզելով յար յանկերգը կոծերուն
Ցաւ-ոլաքումը ա՛հ հառաչքին իմ այրի . . .

Ցընորքներու ովկէտն մը բռնաշունչ
Կը վիպէ իւր մեներքները թախծաղին,
Սիրտ-քարայրի փակարանին մէջ անանջ՝
Խըռօվքներու մատուռը խօլ անքնին:

Հովեր լոկ յղի կուդան հեւքով սորսուռի
Ողբերգելու խօլ երազը սեւ ժամին,

Ու լալ աւաղ հառաչք-ցօղեր սարսկիի,
Մաղիկ սրտին իմ հետ թարըմ, անմեկին :

Հոգիս մըռայլ բաւղին մէջ մի իկարոս
Միշտ կ'երազէ աւօտ-նայնաթ մ'լիայոս,
Որ կը շաքլէ անուրջներն իմ սրտահոս
Ու զեղու նոր նեկտարները կեանքին լոյս . . . :

Ո՛հ մութը լոկ կ'օրըէ վերելքս տիսրաշեշտ
Սողոսկումով «Յուրտ ծիծաղին» հոլաթեւ
Ուր ճաճանչէ Մորփէսոսեան մի գիրկ հեշտ :

Ի'թձ-նուագներս ալ կը մարին յարստեւ
Բակով մըթար թարթիչներուն մուեգին
Ողբալ թասսոն սեւ սուգն իրենց կոյր բաղդին . . .



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՐԿԵՐԸ



ՑՈՒՐՑ ԿԵԹ-ԱՌ Բ. ՔԵՐՔՈՒՄԵՔ (անժիպ)

Հ Հ Գ Հ Հ
ՓԹ-ԻԹ-Ի ԳԱՐԵՍՑՆԻ Հ Հ

ԹՈՒԶՑ Հ Հ

ՀՀ Ազգային գրադարան



NL0323889

28659